

Զարմանքը և տարակոյսը կը շփոթեն լուլթանը, փորձութեան ըռպէն էք.. մէկ կողմէն պատերազմելու հրաւէրքն, միւս կողմէն հայ իշխանին բաջութեան համար, պարտութեան երկիւզը...

Քիչ ժամանակէն լուլթանին հրեշտակները կը համանէին թորոսի առջև և խաղաղութեան և բարեկամութեան դաշնաները կը կնքէին, ի մեծ ուրախութիւն հայրենասէրներուն որ Շնորհալւոյ հետ կը կրկնէին (Էջ 222) «Ծնե Քրիստոսի պահերով յաղրող լիցուք փորձնին և ընդ հրեշտակն երգեստոք փառք ի բարձուն Ալատունյ»:

Հ. Լ. Աթանելին

Հարուսեակելի

## ԳԻՏԱԿԱՆ

### ՄԵԾ ՀՆԱՐԻՉ ԷԴԻՍԸՆ

Եւ իր 12 տուրեկան խմբագրութեան զաւալին

Ամերիկայի աշխարհածանօթ մեծ հնարիչ էդիսըն վերջերս սա կարծիքը յայտնեց, թէ շատ կարճ ժամանակէ մը Եւրոպական և Ամերիկեան բոլոր դատարաններուն մէջ պիտի զրուի այնպիսի նորագութիւնը մեծ հնարիչ է առաջանալ անհուն գաղտնիքները մեզի ցուցնել:

Այս մեծ ելեքտրաբանը մինչև այսօր մօտ 500էն աւելի գիտեր և մերենաներ կատարելագործելէն յետոյ, մոզական լապտերի նոր մերենային արտացին կողմը ապակի փոքր գործիքով մը զրուած հանրութեան պիտի ներկայացնուի:

Այս մեծ ելեքտրաբանը մինչև այսօր

Այս մերենան ճիշտ կը նմանի Ախնէմաֆոկրաֆ ցոյց արուած մերենային, կ' ըսէ. բայց այնպիսի նորութիւն մը կայ, որ թէ ցոյց պիտի տայ վարագոյրին վրայ խօսողները կամ խաղացողները և թէ անոնց խօսուածքն ալ լսուի. ֆոնօկրաֆի նման պիտի խօսին կամ պիտի երգեն:

Այս զիւտին համար Եւրոպացիք և Ամերեկացիք այժմ իրար հետ կը մրցին մեծ գնով առնելու համար. ֆրանսական ընկերութիւն մը 10 միլիոն տոլար վճարելու փափար յայտնած է:

Էդիսըն, կ' աւելցնէ նաև թէ մեծ Մանրադիտակի մը անհրաժեշտ պէտքը զգալի է: Իր այս կարծիքի արտայայտութեան մէջ կարեռութեան զօրաւոր շեշտ մը կը դնէ ծայրայեղ Մանրադիտակի բնծայած դիւրութիւններուն:

Այս կերպով կը յուսայ ձեռք բերել նա այնպիսի Մանրադիտակ մը զոր ամէն որ կարենայ գնել ու բնութեան մէջ պարփակուած անհուն գաղտնիքները մեզի ցուցնել:

Փորձով գիտենց թէ առարկաներու իսկութիւնը հասկնալու համար առարկան մեծցնելը միայն բաւական չէ, այլ պէտք է նաև լոյսի ազգեցութեան տակ ձգել: Էկուարկայ մը տրամագիծն հազար անգամ մեծցնելը միշտ լոյսի համապատասխան աճում յառաջ չի բերեր Ուստի մեր հետազոտութիւնները արդիւնաւոր ընելու համար զօրաւոր լոյս ձեռք բերելու պէտք ունինք. և այս բանն է որ ծայրայեղ մանրադիտակ մը յաջողապէս պիտի ընձեռէ գիտութեան աշխատաւորներուն, Գիրման գիտունները յայտարարած են թէ սովորական մանրադիտակը իր կատարելութեան զեռ չէ հասած: Էդիսըն նոյնպէս յայտարարած է թէ 1916ին, Բանամայի ջրանցքին ժամանակ այս գիտաը ևս կատարելագործելով պիտի հասցնէ զագաթնակետին ու պիտի նուիրէ նիւթական արդինքը թամամա - համալսարան մը կանգնելու տեղույն մէջ:

Էդիսըն նոյնպէս կը յայտարարէ թէ իր այս զիւտերը հրապարակ հանելէ յե-

այս երկաթուղիներու շոգեշարժ մեքենա-  
ները կ'ուզէ վերցնել և անոնց տեղ ելեց-  
տրաշարժ դնել այնպէս որ Նիւ-Եօրքէն  
Պոսթոն 3 ժամէն նուռազ կարելի ըլլայ եր-  
թալ, այժմ 6 ժամէն Կ'երթայ շոգեշարժը.  
ասոր օրինակ ուրիշ տեղերը. Նիւ-Եօրքէն  
Անթ Լուկա 24 ժամ է. Շիկալո 18 ժամ.  
Աւաշինկթըն 6 ժամ. Հիսկարափոլս, որ  
Քանաստայի Սահմանազլուի է, 15 ժամ է,  
կէս առ կէս պիտի իջեցնէ. Նոյնպէս բոլոր  
Միացեալ Նահանգներու միւս զիծերը :  
Էղիսլոնի այս հրաշալի գիտերը Երոսպա-  
ցիներու համար սոսկում են վաճառակա-  
նական տեսակետով:

Նիւ-Եօրք բազարի ամբողջ ելեքտրա-  
կանութիւնը էղիսլոնի կը պատկանի. իրա-  
ցանչիր 1 վայրկեան 2 տոլար 50 սէնթ  
կը ստանայ:

Անցեալ տարի Էղիսլոն իր զաւակին  
կը հարցնէ թէ նոր տարւոյն ի՞նչ կը փա-  
փարի ունենալ, զաւակը կը պատասխանէ  
հօրը. «գեռ մէկ ամիս և հինգ օր կայ. երբ  
որ ամիսը լրանայ փափարս կը յայտնեա»:  
Երբ օրերը կը սահին ու հինգ օր կը թայ  
հօրը ներկայանալով կը խնդրէ որ 50  
տոլար փոփարինութիւն մը ընէ 6 օրուան  
պայմանաժամով և ըստ միջազգային կա-  
նոնաց հարիւրին չորս տոկոսով: Հայրը  
կը զարմանայ տղուն այս անակնկալ խօ-  
սուածքին, և կը վճարէ 50 տոլար:

Տղան այս փոքրիկ գումարը առնելով,  
տպագրական պէտքերը կը հոգայ՝ կան-  
խագնար՝ ընելով հական տոլար, թէ  
խմբագիր և թէ գրաշար: Նոր տարւոյ ա-  
ռաւատուն, Էղիսլոն անուն Ամսաթերթ մը  
հրապարակ կը հանէ մօտ 50 հազար օ-  
րինակ. մէկ թիւ մըն ալ հօրը ուղարկելով  
բաժանորդագինը կանխիկ է կը գրէ: Այ-  
սօր որ նոր տարի է, կ'ըսէ հայրը, նոր  
Էղիսլոն ամսաթերթին համար «Նորագիւտ»  
մամուլ մը պէտք է: Ահա թէ ինչ կը խոր-  
հի Էղիսլոն տպագրութեան մասին. Կ'երկի  
թէ զեռ կատարելագործելու պէտքը կը  
զգայ:

Ա. ՃԻԿԻՐՃԵԱՆ

## ՔՐԻՍՏՈՍԻ ԳԻՇԵՐՆ

ԺՈՂՈՎՐԴՈՒԱՆ ԶՐՈՅՑ ԶԱՏԿԱԿԱՆ

Դաշտը զեռ թմբուկթեան մէջ է. սա-  
կայն, զիշերուան խոր լոռութեան մէջ, ձեան  
քոյին տակ, կը լոսկ' արդէն արթնցող,  
զետակներու մըմունջը. ձորերու և ան-  
դունդներու մէջ ձայնը կը սաստկանայ և  
խոլ որոտման մը կը փոխուի՝ որ Կ'ի-  
մացնէ ճամբրորին թէ վտանգաւոր է ճամ-  
բան: Անտառը զեռ լուս է ճգմուած բո-  
լորովին սառոցին տակ, նման սասապե-  
լական Հերկալէսի մը իր երկաթեայ սա-  
ղաւարտին տակ: Մոայլ երկինքը զար-  
դարուած է աստղերով՝ որոնք երկրի վրայ  
ցուրտ և տարտամ լոյս մը կը սփռեն:  
Այս խարէկան լոյսով, հոս հոն, կը  
տեսնուին ձեան տակ թաղուած գիւղեր՝  
սև կէտերու նման: Սառած դաշտին և  
ամայի ճամբուն վրայ կը տարածուի լըք-  
ման, ամայութեան և թշուառութեան տե-  
սարանը: Երկիրը իր ցուրտ և կարծր  
վերաբրուին տակ կծկած է անձայն, ա-  
նօգնական: Կարծես խիստ գերութիւն մը  
կը ծանրանայ վրան:

Յանկարծ դաշտին մէկ ծայրէն կը հնչէ  
կէսպիշերի զանգակին զօղանջը: Հակառակ  
կողմէն կը բարձրանայ ուրիշ զօղանջիւն  
մը, ապա երրորդ մը, չորրորդ մը . . . :  
Գիշերուան սև յատակին վրայ կը գծուին  
եկեղեցիներու զանգակատուններու շողզո-  
ղուն ծայրերը. ու յանկարծ ամենայն ինչ  
կեանք կ'առնու:

Ճամբուն վրայ Կ'երկեան գիւղերու բը-  
նակիչները:

Անէնէն առաջ կը քայեն խեղճները,  
թշուառութեամբ տանջուողները՝ սրտերնին  
կոտրած և զլուխնին կախ: Տաճար կը  
տանին իրենց ցաւն և համակամութիւնը.  
այս միայն կընան նուիրել յարուցեալ  
Աստուծոյն:

Ասոնց ետևէն, քիչ մը հեռուէն, կու